

Ուղղակի այս տեղըն վրայ, Բատման-տու-
 եւս, որ մինչեւ ցարդ հիւսիս-հարաւ ուղղու-
 թեամբ կ'ընթանար, յանկարծ մանուածապատ
 շրջանով մը կը խոտորի դէպ արեւմուտք, ինչ
 որ ներկայիս 35⁰ դարձուածք մը ցոյց կու տայ.
 մինչդեռ գետիս նախապէս ունեցած առլեփ
 եզրերու ուղղութենէն դատելով, նա պէտք էր
 երբեմն շուրջ 5⁰ 6⁰ եղած ըլլալ, ի հարկէ,
 մերձաւորապէս 12 քլմ. երկայնութեան մը
 վրայ, որմէ յետոյ դարձեալ դրեթէ հարաւային
 ուղղութեամբ իւր ընթացքը մինչեւ գետախառ-
 նունք կը շարունակէ:

...Ն.Ս.Գ. մեղմ զառիթափին ու գետին
 մերձակոյ բլրակներու երկու կողմը կը գտնուի
 փոքրիկ դաշտահարթ մը եւս: Հր, Լուկուլտի
 բանակետըն մօտ, արեւմտեան եզրագաշտը
 4—5 մետր, իսկ արեւելեանը 3—4 մետր սեպ
 գետափով կը հակի դէպի գետ¹:

Այսչափս երկրին նկարագրութեանը մա-
 սին: Հոս ուրեմն, այս գետին վրայ տեղի պիտի
 ունենար 6 Հոկտեմբեր 69ին (Ն. ք. Բ.) այն
 համաւաւոր մեծ ծակատամարտը, որ Հայոց
 մայրաքաղաքին մօտերը մղուած ըլլալուն՝ Տի-
 գրանակերտի ծակատամարտը կոչուեցաւ, զոր
 Մոմսէն՝ Հուռմայ մլած պատերազմներու պատմու-
 թեան ամենափայլուն էջերէն մին կը համարի¹:

(Շարունակելի): Հ. Գ. ԳԱՐԱՄՓՈՂԵԱՆ



Լ Ե Զ Ո Ւ Ա Ր Ա Ն Ա Կ Ա Ն

**Հ Ա Յ Ե Ր Է Ն Ի Յ Ա Ր Ա Ր Ե Ր Ո Ւ Թ Ի Ն Ը
 Հ Յ Թ Ի Տ Ե Ր Է Ն Ի Հ Յ Տ**

(Նպաստ մը Հեթիտ եւ Հայ բառաքննութեան):

Ստորեւ կը փորձենք համեմատել Հայերէնի
 հետ մի քանի հեթ. բառեր (բառարմատներ), որոնց
 մասին Prof. Hrozný իր դասախօսութեանց ըն-
 թացքին եւ գործնական հրահանգի ժամանակ
 մանրամասնօրէն խօսած է:

1. Հեթ. *lukat*, *luk-at* բառը որ «այդ, ա-
 րեւածագի ատենը, առաւօտ» յառաջարձակ աղօտ
 լոյս» եւ այլն կը նշանակէ, խտաշուշի (արդի Բո-
 Ղաղքէոյի) արքայական գիւնատան մէջ գտնուած
 բեւեռագիր բնագիրներուն վրայ յաճախ գործա-

ծուած է: Keilschrifttexte aus Boghazköi (հա-
 մառ. KBO) ուսումնասիրութիւն Ե. պրակին, 29 էջին
 մէջ կը հանդիպինք հետեւեալ նախադասութեան.
ma-an lu-uk-kat-a ilu UD-us-kan u-up-zi,
 զոր Sommer այսպէս կը թարգմանէ. Wenn
 am nächsten Tage die Sonne aufgeht [Licht
 wird] («Եթէ յաջորդ օրը արեւը ծագի [լուս-
 նայ, լոյս ըլլայ]»): Այս հեթ. *lukat* (*lu-uk-kat-a*)
 բառին նախնական իմաստը «լոյս, լուսն, յո-
 լէս» է, որ ժամանակի ընթացքին նաեւ «ա-
 ռաւոտ, արեւածագ» կամ «լուսնածագ, իմաստ առած
 է: Առաւօտ եւ լոյս բառերու մէջ եղած իմաստի
 տարբերութիւնը արդէն այնքան շատ մեծ չէ. օր.
 համար գերմանացին *guten Morgen* («բարի
 առաւօտ»), անգղիացին *good morning* («բարի
 առաւօտ») կըսէ առաւօտուն, իսկ չեխը *dobré
 jitro* «բարի արշալոյս» եւ հայը «բարի լոյս» կամ
 գաւառաբարբառով «բարի լուս» կ'ըսէ: Հեթ.
lukat «լոյս, առաւօտ, արեւածագ, լուսածագ»
 բառը թէ իմաստով եւ թէ ձայնական օրէնքով կը
 համապատասխանէ հնդեւրոպ. *loukʷo*, գոթ. *liuh*,
 գերմ. *Licht*, լատ. *luceo*, յն. *λευκος*, սլաւ. *lūca*
 եւ հայ. *լոյս* կամ *լուս* բառին: Հնդեւրոպ. *li*, *kʷ*
 տառը հայերէնի մէջ *u* կու տայ: Հեթիտերէնը
 կենտում-լեզու (*Centum-Sprache*) մը ըլլալով
 իր հագագայինները պահած է, մինչդեռ սատեմ-
 իր լեզուները (*Satem-Sprache*, իրան., սլր., հայ.,
 լեզու. եւ այլն) *gh*, *gn*, *li*, *kʷ*, *g*, *gh* տառերը առ-
 հասարակ *s* (ս)ի կամ սի պէս հնչուող տառերու
 վերածած են: Ըստ Hübschmannի (*Հմտ. Ar-
 menische Etymologie*, էջ 353) հայ. լոյս բառը
 հնդեւրոպ. **loukʷo* եւ լուսին բառը **loukʷeno* ձեւե-
 թուն կը համապատասխանէ: Հետեւաբար լուսին
 բառը լոյս բառէն ածանցուած է եւ հաւանաբար
 հին ածական մըն է, ինչ ածանցի յաւելումով: Ըստ
 մը գոյականներէ հայերէնի մէջ -ին մասնիկով
 ածական կը շինուի. օր. համար մութ-մթին, խա-
 ւար-խաւարին, խոր-խորին, աղքատ-աղքատին եւ
 այլն: Այս հայ. յետագա -ին ածանցը ունի նաեւ
 ուրիշ հնդեւրոպ. լեզուներու մէջ իր ներկայացու-
 ցիւն օր. համար գոթ. *qins*, *qino* «կին» գոյականին
 ածական է *qin-in-s*, *qinins* «կնային, կանացի,
 կնաբարոյ, իգական» հոս անցողակի պէտք է յի-
 շել, որ գոթ. -s (*qinin-s*) տառը ածականակերտ
 յետայս *-in* մասնիկին հետ որ եւ է կապ չունի,
 այլ ընդ ուղղականի նշան է եւ հնդեւրոպ. -os
 (*dhogh-os* «այրող, օր») եւ նախագերմ. -az (*dag-
 az* «օր») վերջաւորութեան կը համապատասխանէ:
 Առաւական լեզուներն ալ ունին այս -in ածանցը,
 որով գոյականներէ ածական կը շինուի օր. համար
 հին սլաւ. *sila* «ոյժ, զօրութիւն» գոյականին
 ածականը *sileno* < **silino* «ուժեղ, զօրաւոր»
tema «մութ, խաւար», *temeno* < **timino* «մթին,
 խաւարին» կ'ըլլայ: Չեխերէն *matka* «մայր» գոյա-
 կանին ածականը *matč-in* (*k > č*), *sestra* «քոյր»
 գոյականինը *sestr-in* (*r > ř*) կ'ըլլայ: Հնդեւրոպ. մի
 քանի լեզուներու մէջ ածականակերտ այս -in մաս-
 նիկը ընդ հանրապէս առանց յօդակապի *Thema-
 vokal*) գոյականներու կը կցուի, ինչպէս մէջ բե-
 րուած օրինակները կը ցուցնեն, սակայն այսպիսի

¹ Römische Geschichte III, S. 70.

ածանցումներու մեծագոյն մասը հայերէնի մէջ տեղի կ'ունենայ -ա- յօդակապին միջոցաւ օր. համար Չուր-ըր-ա-յին, օր-օր-ա-յ-ին, ցամաք-գամաք-ա-յ-ին. 3 տառը լոկ Hiatus է խուսափելու համար գրուած է:

2. Հեթ. *gi-im-ma-an-za, yimausa* գոյականը որ ըստ Sommerի (Boghazkoi-Studien IV, էջ 23) Winter “ձմեռն, ցուրտ եղանակ, փոթորիկ” կը նշանակէ, կրնայ հայ. յիւն բառին մերձեցուիլ, որուն նախնական ձեւը ձիմեռ(ն) (ըստ Hübschmannի *jimeru) է, որ Ակնայ գաւառաբարբառը մինչեւ այսօր աւանդութեամբ պահած է: Այս հնագոյն ձեւը՝ յիւն-ը լիաստիճանաւոր է (Vollstufe), այսինքն 3 եւ 5 տառերուն մէջտեղ գտնուած ր ձայնաւորը պահած է, իսկ նոր ձեւը՝ ձմեռ(ն) զերօ-աստիճանաւոր է (Schwund-կամ Nullstufe) այսինքն 3 եւ 5 տառերու մէջ գտնուած է ձայնաւորը տուժած է: Այս լիաստիճանաւոր (Vollstufe). յիւն- արմատը կը համապատասխանէ հեթ. *gim-* արմատին ու այս ալ ըստ Sommerի հնդեւրոպ. *ghim- կամ *gheim-? ձեւին: Եթէ այս ենթադրութիւնը ճիշտ է, բնականապէս հեթ. *gi-im-ma-an-za* “ձմեռ” բառին հետ կրնան նոյնացուիլ, նաեւ սկր. *hēman* “ձմեռ”, զենդ. *zyā* (սեռականձեւը *zimo*), յն. *չիււ* “ձիւն”, լատ. *hiems* “փոթորիկ”, հին սլաւ. եւ շխ. *zima*, լիտ. *zima* եւ իր. *gam* “ձմեռ”, բառերը, որովհետեւ սկր. *h*, զենտ. *z*, յն. *չ*, սլաւ. եւ շխ. *z*, լատ. *h* եւ իր. *g* սկզբնատառերը կը համապատասխանեն հնդեւրոպական *gh*, *gh* տառին, որ հայերէնի մէջ 3 կու տայ: Հեթ. *g < հնդեւրոպ. gh* ըստ Sommerի. Գերման հեթիտաբանը՝ Պրոֆ. Սոմեր (B. S. IV, էջ 23) կը գրէ, որ Հրոզնի կրնար հեթ. *gi-im-ma-an-za* բառը հնդեւրոպ. *ghem-* “ձմեռ” արմատին հետ բաղադրուիլ, բայց իր ստույգութեան հակառակ ըլլալուն՝ անդիտանալ ձեւացած է: Prof. Hrozný իր մէկ շատ կարեւոր ուսումնասիրութեան մէջ (Հմմտ. Die Sprache der Hethiter ի թերթին B. S. II, էջ 190) կը գրէ որ հնդեւրոպ. *gh* գիրը հեթիտերէնի մէջ պէտք է լի (հ, ի) տայ: Որչափ ատեն որ հեթիտերէնի ձայնական յարաբերութիւնները քննուած ու հաստատուն հիմքերու վրայ գրուած չեն, այսինքն որչափ ատեն որ հեթ. ձայնական օրէնքը (Lautgesetz) ստեղծուած չէ, կարելի չէ ըսել թէ որի ենթադրութիւնը ճիշտ է:

3. Հեթ. *ti-ia-u-ua-ar* կամ *di-ia-u-ua-ar* “գնել, առնել ու” բայը, որ հեթ. ծիսաբաններու մէջ (արարողութեանց վերաբերեալ բեւեռագիր տախտակներու վրայ) իր խոնարհուած բաղմտեանակ ձեւերով կ'երեւի, հայերէնի եւ կամ ուրիշ հնդեւրոպ. լեզուներուն հետ հաւանաբար խնամութիւն ունի: Այս բառին ազգակցութեան հարցը քննելէ առաջ, պէտք է վիսյութեան համար մի քանի մէջբերումներ ընել, ուր հեթ. *ti-ia-u-ua-ar* բայը իր լծորդուած եւ հրովուած ձեւերով ուրիշ բառերու հետ գործածուած է: Prof. Sommerի Hethitica աշխատասիրութեան մէջ (Հմմտ. B. S. IV—VI, էջ 7) կը գտնենք հետեւեալ նախադասութիւնը. *na-at PA. NI ILIMLIM ti-ia-an-zi = dies setzen sie vor den Gott*

(“Անոր զայն [(դ)նա] Աստուծոյ առջեւ կը գնեն”). *Pahhuro (pahhur) PA. NI ILIMLIM da-ai* “er setzt Feuer vor Gott”, (“Աստուծոյ առջեւ կրակ [հուր] կը գնեն”) է եւ *t/di-ia-u-ua-ar* “գնել, առնել” թիւն Սահ. եղ. ներկայի Գ. գէմքն է: Շատ անգամ այս բայը գոյականներու առջեւ գրուած է, գոյականներու բայական իմաստ տալու համար, օր. համար Theol. Tijdsch. 50, 303 ff., IV, 48 ունի *ar-ku-ua-ar ti-ia-u-ua-ar* “աղօթք գնել [ընել, աղօթք [ը առջեւ] գնել”, ձեւը, Ինչպէս կ'երեւի, հեթիտացիք “աղօթել” բայը չեն ունեցած, այսինքն *ar-ku-ua-ar* “աղաւթք” գոյականէն մեր այժմեան “աղաւթել” բային համապատասխանող բայ մը չեն կաղմեր (Denominativa) եւ այս գաղափարը արտայայտելու համար *ar-ku-ua-ar* “աղաւթք” գոյականը եւ *ti-ia-u-ua-ar* “գնել” բայը գործածուած են, ճիշդ ինչպէս գասական հայերէնի մէջ ալ անծանօթ “աղաւթել” ի տեղ միշտ կը տեսնենք գործածուած “աղաւթս առնեմ, աղաւթս առեմ, աղաւթս մատուցանեմ, յաղաւթս կամ, յաղաւթս անկանիմ” աստութիւնները. նոյնպէս ուրիշ լեզուներու մէջ ալ փոխանակ “աղօթել” ըսելու կրնայ նաեւ “աղօթք ընել”, ըսուիլ. օր. համար գերմանացիներ կրնայ ըսել *beten* “աղօթել” կամ *ein Gebet verrichten* “աղօթք (մը) ընել”: Հեթ. *tijaayar* “գնել” բայը ունի ուրիշ տարբերակ մը *da-aiš, da-a-iš (tijaayar)* աներեւոյթին սահ. եղ. Բ. գէմքը որ նմանապէս ձ տառով կը գրուի, բայց միեւնոյն բայարմատէն է: Այս երեւոյթը պէտք չէ տարօրինակ թուի, որովհետեւ սեպագրութիւնը բաղմնաձայնական օրէնքին (Polyphonie) ենթակայ է: Օրինակի համար սա բեւեռագիր վանկը  կրնայ *ti* կամ *di* կարդացուիլ. Theol. Tijdsch. I, էջ 34 ունի ուրիշ տուեալ մը, ուր *tijaayar* “գնել” բայը գոյականաբար գործածուած ու սեռ. հրով առած է. օր. համար *Ki-ia-u-ua-áš A-NAA-UA-TE(mes) ar-ku-ua-ar ti-ia-u-ua-áš*, որ Joh. Friedrich կը թարգմանէ. “Auf diese Worte des Betens”, (“Աղօթքին այս բառերը ըսելէ յետոյ [բնագ. յետ գնելոյ]”), նախապէս Hrozný այն կարծիքէն էր թէ *ti-ia-u-ua-ar* “գնել” բային այս *ti-ia-u-ua-áš* ձեւը ներկայ ընդունելութեան մէկ տեսակն է, այսպէս կոչուած Gerundivum մըն է (լատ. *amandus*) բայց ինչպէս Friedrich կրցաւ փաստացի կերպով ապացուցանել այս *tijaayaš* *tijaayar* “գնել” աներեւոյթի սեռականձեւն է եղեր: Friedrich ի այս բայանունը հետեւեալ կերպով կը հորովի. ուղղ. *tijaayar*, սեռ. *tijaayaš*, տրակ. *tijani*, հայց. *tijaayar*, բ. *tijaanaš*, գ. *tijaamit*: *tijaayar* իբրեւ բայ կը խոնարհուի այսպէս. սահ. ներկայ եղ. Ա. գէմքը *tehhi* “կը գնեմ”, Բ. գէմքը *daitti*, Գ. գէմքը *dai*, Ե. Ա. գէմքը *tijaayeni* “կը գնենք”, Բ. գէմքը շունի, Գ. գէմքը *tijaayzi*, Սահ. անկատարի եղ. Ա. գէմքը *tehhun*, Բ. գէմքը շունի, Գ. գէմքը *daiš* “գնելի”: Սահ. անկատարի Ե. Ա. եւ Բ. գէմքերը կը պակսին, իսկ Գ. գէմքը *tiēir* “կը գնեն” է: Հրամ. եղ. Ա. գէմքը *dai*, Ե. Ա. գէմքը *daisten*, Գ. գէմքը *tijaudu* է: Այս բայի մասին մանրամասնօրէն խօսելէ յետոյ, գառնանք հիմայ անոր խնամութեան

